

րում՝ ամէն պէտք եղած բանը կարելի է գտնել: Արեւը մարը մտնելու ատեն, վաճառականները՝ որոց մեծ մասը Հրեայք եւ Հայք են՝ կիտակեն իրենց խանութները, եւ կեննեն կերթան Ղալաթիա, որ նաւահանգրտան գիմացի կողմն է:

«Նաւահանգրտը Սարային քովէն կսկսի. իսկզբան բաւական լայն է, բայց քանի որ գէտ ի վեր երթայ՝ կնեղնայ. վերի կտորին եւրոպացիք Անոյշ ջրեր կըսեն, որ է Քեանար խանե ըստածը, եւ անոր մէջ կթափի Լիկոս վտակը: Տէրութեան հրամանովը նաւահանգրտան վրայ երկու շարժական կամուրջ շինուած է, որ մեծ գիւրութիւն կուտան Պօլիէն Ղալաթիա անցնող դարձողներուն: Առաջին կամրջով զինուորական նաւահանգրտար վաճառականաց նաւահանգտէն կբաժնուի. վաճառականաց նաւերունը բաւական խորունկ է, եւ այն նաւերը ոչ երբէք կկանգնին Սարային հիւսիսային ծայրը՝ Պօլսոյ արեւելեան կողմը, վասն զի ջրին ընթացքը

այն տեղ շատ սաստիկ է: Զինուորական նաւահանգրտը ընդարձակ ու շատ հանգիստ է, եւ անոր հիւսիսային ծովեզերքին վրայ շինուած է ահագին նաւարանը (բերսանե). այնտեղն են նաւերուն համար պէտք եղած բաներուն շտեմարանները, նաւ շինելու եւ նորոգելու գործարանները, ցորենի մթերանոցները, տախտակ սղոցելու համար շինուած շոգեշարժ գործարանը եւ զինուորական պաշտօնատեարց բնակարանները. այն տեղը կշինուին մեծամեծ նաւերը եւ երկու ահագին տօքեր փորուած են. նոյն տեղը կկենայ սովորաբար նաեւ բոլոր Օսմանեան տէրութեան նաւատորմիղը (suluներսն):

«Պօլսոյ նաւահանգտին եզերքը շինուած է էյուպ գեղը կամ թաղը, եւ սորա մղկիթներէն մէկուն մէջ Տաճկաց թագաւորները Սուլթան Օսմանի թուրը կկապեն իրենց մէջքը՝ թագաւորական աթուր նստած օրերին:

(Մնացածը ուրիշ անգամ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՔ.

ՔԱՂԱՔԱՆՅ ՆԱՓՈՒԷՆՅ ԿԱՅՍԵՐ ԱՏԵՆԱԽՕՍՈՒԹԻՆԸ.

Ընդհանուր կարծիք մի է այժմու ժամանակս րէ բոլոր աշխարհիս քաղաքականութեան պատգամախօսը Գաղղոյ կայսրն է: Մեր գործը չէ այս կարծեաց ինչ աստիճանի ստուգութիւն ունենալը քննել կամ հաստատել. բայց այսքանը յայտնի է նաեւ ամենուն, որ եւրոպայի տերութեանց գոնէ մեծ մասին բռնած ձամբան՝ Նափոյեոնի քաղաքականութեանը երէ հետեւութիւն չէ, գոնէ գուզնիքացութիւն է. եւ Նափոյեոնի միտքը, խօսքերը եւ գործերը լաւ դիտողը՝ կրնայ յուսայ րէ եւրոպայի այժմու քաղաքական վիճակին գոնէ հարեւանցի տեղեկութիւն մը ունի: Ասոր համար ալ է որ եւրոպական լրագիրները մեծ անհամբերութեամբ կսպասեն ամեն տարի Նափոյեոն կայսեր այն ատենախօսութեանը որ կրնէ սովորաբար Թրենսլրական ժողովը մեծ հանդիսով բանալու օրը, եւ յետոյ այն Ատենախօսութեան ամեն մեկ խօսքը կսկսին մեջ բերել. քրննել, վերլուծել ու շատ անգամ այնպիսի նշանակութիւն-

ներ ալ տալ անոնց որ գուցէ Ատենախօսին մտքէն չէ անցած, կամ րէ նաեւ անոր բոլորովին հակառակ նշանակութիւնը ունեցեր է մտքին մեջ: Ինչ եւ իցէ, մենք ալ այս տեղս ատենախօսութեան ճիշդ եւ պարզ բարգմանութիւնը գնեմք. բայց անոր խօսքերուն վրայ ընելու խորհրդածութիւնները մեր ընթերցողաց հասկըցողութեանը բողոմք:

Ատենախօսութիւնը եղած է փետր. 5-ին (ըստ նոր տումարի) սովորական մեծահանգիս շքով՝ Լուվրի պալատին մեծ դահլիճին մեջ, ուր կայսրը բազաւորական գահը նըստած, ու երկու կողմը բոլոր կայսերական ազգատոհմը եւ մեծամեծները շարուած՝ այսպէս խօսեր է:

„Տեսրք սեպուհք, Տեսրք երեսփոխանք:

„Ձեր վերջին ժողովոյն մեջ կյուսայի ես՝ րէ բազաւորաց ժողով մը կարելի պիտի լինի ընել եւ եւրոպայի հանգստութեանը սպառնալիք ընող դժուարութիւնները հեռացընել այս յոյսս ջարդարացաւ, եւ ես շատ կցաւիմ, վասն զի շատ ան-

\*

զամ բուրբ խնդիրները կկարե առանց լուծելու, եւ հաստատուն խաղաղութիւն միայն անով կլինի որ բազաորք իրենց կողմանէ ազգին ճշմարիտ օգուտ բերող ճանապարհը կրօնեն :

„Պաշրիկ ծովուն եզերքը բացուած հակառակութեան ատենը, իմ կառավարութիւնս՝ որ մէկ կողմանէ Տանիմարքային կարեկից էր եւ միւս կողմանէ Գերմանիոյ բարին կամեցող, սաստիկ չէզոքութիւն պահեց : Երբոր հրաւիրուեցաւ իւր կարծիքն րսելու, բաւական համարեցաւ ազգայնութեան սկզբունքը ցուցնել, եւ թէ երկրին բնակիչները իրաւունք ունին իրենց վիճակը որոշելու համար իրենց կարծիքն րսելու : Այն չէզոքական դրութեան մէջ մեր խորհուրդները միշտ խոնական ու չափաւոր էին, եւ երկու կողմանց համար եւս բարեկամական :

„Հարաւային Եւրոպայի մէջ պէտք եղաւ որ Գաղղիոյ գործունէութիւնը աւելի որոշ ձեւ առնու : Ես կցանկայի որ դժուարին խնդրոյ մը լուծումը կարելի ընեմ : Սեպտեմբերի 15-ին դաշնակցութիւնը կողմնասէր բացատրութիւններէ ազատ որ մնայ՝ երկու մեծամեծ սկզբունքներ կհաստատուէ . այսինքն Խալիոյ նոր բազաորութեան ապահովութիւնը, եւ պապական արքունիան անկախութիւնը :

„Այն առժամանակեայ եւ տժգոհութիւն պատճառող դրութիւնը՝ որ այնքան կասկածանաց եւ շփոթից պատճառ եղաւ՝ շուտով կզարդի : Մեր աջքին առջեւ ոչ եւս կտեսնեմք Խալիական հայրենեաց իրարմէ բաժնուած անդամները՝ որ տկար կապերով կշանան միանալ փոքրիկ բազաորութեան մը հետ՝ Ալպեան լեռանց ստորոտը, այլ ընդարձակ երկիր մը՝ որ տեղական նախապաշարմունքներէն վեր բարձրանալով, եւ անխոհեմ զրգոութիւնները արհամարհելով, փառաւորապէս կփոխադրէ իւր մայրաքաղաքը բերակղզւոյն սիրտը, եւ կտեղաւորէ զայն Ապենեան լեռանց մէջ՝ իրրեւ յանառիկ ամրոցի : Այս հայրենասիրական գործով Խալիան բոլորովին կարգի կմտնէ, եւ միանգամայն կհաշտուի կարողութեան հետ . կպարտաւորի պապական արքունիան անկախութիւնը յարգել, հոովմեական նահանգին սահմանները պահպանել, եւ անով բոլր կուտայ մեզի մեր զօրքերը ետ կանչելու : Պապին երկիրը այսպէս ըստ բաւականին սահմանուելով՝ երկու տերութեանց հանդիսաւոր դաշնակցութեան պաշտպանութեան տակը կմնայ : Ուրեմն այն դաշնակցութիւնը ոչ թէ պատերազմի գէնք է, այլ զործ համաձայնութեան եւ հաշտութեան :

„Մեքսիկոյի մէջ նոր բազաորական արքունի հաստատուի, երկիրը կհանգչի, եւ նորա աճազին հարստութիւնները կսկսին բանիլ . ասոնք ամենն ալ պտուղ են մեր գինորաց քաջութեանը, Մեքսիկոյի բնակիչներուն խոհեմութեանը, բազաորին խելքին ու արիութեանը :

„Ճափոնի մէջ մեր նաւատորմիդը Անգղիոյ, Հոլանտիոյ

եւ Միացեալ Նահանգաց նաւատորմիդներուն հետ մէկ եղած՝ նոր ապացոյց մը տուաւ թէ ինչ բան կարող է ընել եւ որքան :

„Ափրիկէի մէջ ելած յանկարծական խռովութեամբ մը մեր տիրած երկիրներուն հանգստութիւնը վրդովեցաւ, եւ յայտնի եղաւ անով թէ մինչեւ որ աստիճանի չեն ճանչնար տակաւին քանի մը ժողովուրդներ մեր զօրութիւնը եւ բարի դիտաւորութիւնները : Այն միջոցին որ Գաղղիան վեհանձնական արդարութեամբ արարացի ժողովուրդներուն իրաւունք կուտար սեպնական երկիր ունենալու, եւ մենք կշանայինք ազատական կարգադրութիւններով այն մտրած ժողովրդին հասկցնել՝ թէ մենք առանց ամենեւին իրեն նեղութիւն տալու՝ կցանկամք հրաւիրել զնա կրթութեան բարիքը վայելելու, նոյն միջոցին անապատին դրացի եղող արարացիները՝ կրօնամոլութեամբ աչքերնին մութ կոխած՝ ապստամբութեան դրօշակը բացին : Թեպէտ եւ տեղւոյն դիրքը եւ տարւոյն խառնակ եղանակը ոչ սակաւ դժուարութիւններ կհանեն, բայց մեր զօրքը ճարտար զօրապետներու ձեռքով շուտով հանդարտեցուց խռովութիւնը, եւ պատերազմէն ետքը յաղթութիւնը չմըընցաւ ոչ արիւնահեղ վրէժխնդրութեամբ եւ ոչ անօգուտ խտուրեամբ : Ճեզայիրի կառավարիչ դրօնող քաջանմուտ անձին եռանդը, իշխանութեան նորոգուած միութիւնը, Գաղղիոյ վեհանձնական դիտաւորութեանց հաստատութիւնը, — ասոնք ամենը կլուսամք որ շատ կօզնեն՝ որպէս զի այսուհետեւ նոյնպիսի անկարգութիւններ չպատահին :

„Անա այս կերպով մեր ամեն արշաւանքները վերջանալու վրայ են . մեր ցամաքային զօրքերը Ձինու երկրէն քաշուեցան, մէկ նաւատորմիդ մը բաւական է Քոչինչինի մէջ մեր գաղթականները պահպանելու . մեր Ափրիկէի բանակը շուտով պիտի քիչնայ, իսկ Մեքսիկոյինը արդէն Գաղղիա դառնալու վրայ է : Հոռմի պահպան զօրքերը շուտով կզառնան, եւ պատերազմի տաճարը փակելով կրնամք պարձանօք դրոշմն նոր յաղթական կամարի մը վրայ այս խօսքերս . *ի վիստս Գաղղիական բանակաց, սակս յաղթանակաց կանգնելոց նոքօք յեւրոպէ, յԱսիա, յԱփրիկէ եւ յԱմերիկա :*

„Սկսիմք անկասկած խաղաղական աշխատանքներու ձեռք գարնել . գումարմանց միջոցներուն գտնուելու ժամանակները պիտի գործածուին մտածելու եւ գտնելու թէ ինչ կերպով կրնայ աւելնալ ազգին բարոյական եւ նիւբական բարեկեցութիւնը, եւ որ եւ իցէ օգտակար եւ հաստատուն գիւտ միշտ ընդունելի է ինձի եւ ձեզի : Տեսնեմք ուրեմն թէ ինչ հնարքներով կարելի է կայսերութեան բարեկեցութիւնը ուժովընել :

„Բարեպաշտութիւնը եւ ազգային լուսաւորութիւնը ամեն ժամանակ իմ աշխատանքիս նպատակը եղած է : Ամեն

տեսակ դաւանանքներու միակերպ ազատութիւն է . հռովմեական եկեղեցականները օրինաւոր ազդեցութիւն ունին նաեւ եկեղեցիէն դուրս : Ժողովրդական կրթութեան համար դրուած օրէնքին համեմատ՝ նոքա տղայոց կրթութեանը կպարապին . ընտրողական օրինաց համեմատ՝ հրապարակական խորհրդարաններու մէջ կրնան մտնել . Սամմանադրութեան ուժովը՝ ձերակուտին մէջ կրնան բազմիլ . բայց որչափ որ աւելի փառք ու մեծարանք կրնեմք մեք նոցա , այնքան աւելի կպատեմք որ նոքա ալ Տէրութեան հիմնական օրէնքներուն պատիւը պահեն : Իմ պարտքս է անխախտ պահել քաղաքական իշխանութեան իրաւունքները , յորոց Սէն-Լուիի ժամանակներէն ի վեր Գաղղիոյ բազաւորաց մէկն ալ ետ չէ կեցած :

„ Ազգային լուսաւորութեան տորածուիլը արժանի է ձեր հոգացողութեանը : Այն երկիրն որ ամէն մարդ իրաւունք ունի իւր կարծիքն ըսելու՝ անպատճառ հարկաւոր է որ ամենայն քաղաքացի գիտնայ կարողալ եւ գրել . օրէնք մը պիտի առաջարկուի ձեզի՝ որոյ նպատակն է նախնական կրթութիւնը որչափ կարելի է աւելի տարածել :

„ Ես կշանամ ամէն տարի բերեցընել այն պայմանները՝ որ հին ժամանակներէ ի վեր արգելք կլինին Գաղղիոյ մէջ անձնական ազատութեան ծաղկելուն : Անցած տարի ընդունուած օրէնքը սովորեցուց քէ աշխատաւորաց եւ քէ աշխատանք տուողներուն որ մեջերնին ելած վեճերը իրենք որոշեն , ամէն անգամ Տէրութեան դատաստանին չդիմելով , որ կարողութիւն չունի կանոնաւորելու այնպիսի դժուար յարաբերութիւնները որ կպատահին աշխատանք ուզողին ու տուողին մէջ :

„ Այժմ նոր առաջարկութիւններ պիտի լինին , որոց նպատակն է աւելի ազատութիւն տալ առեւտրական ընկերութեանց , եւ միշտ հեռացնել կառավարութեան կարծեցեալ պատասխանատուութիւնը : Մեծ ցանկութիւն ունիմ ես որ աշխատաւորաց վիճակը լաւցընելու համար ընկերութիւններ սահմանուելուն արգելքները վերցուին : Այսպիսի ընկերութիւններ հաստատել տալով , եւ հասարակաց ապահովութիւնը ամբարցընելով՝ շատ կբերեցնեմք օգտակար փորձառութեան արգասիքը :

„ Տէրութեան խորհրդարանը մեծ ջանքով քննեց այն օրէնքը որ քաղաքական կառավարութեանց եւ ժողովրդական խորհրդարանաց աւելի իրաւունքներ կուտայ : Ժողովուրդները եւ գաւառները պիտի հրաւիրուին իրենց զործերը իրենք դատելու . անով որոշմունքները բուն տեղը լինելով՝ շուտով ալ կվերջանան : Այս նոր կարգադրութեամբ կամրողչանան այն օրէնքները՝ որոց վախճանն է պարզել կամ վերցընել մանր մանր կանոնները , որ անօգուտ տեղը կդժուարացնէին կառավարութեան ընթացքը :

„ Այն առեւտրական ազատութիւնը որ Անգղիոյ հետ է .

դաձ դաշնադրութեամբ հաստատուեցաւ , դրուեցաւ այժմ նաեւ Գերմանիոյ , Չուիցերիի եւ Շուետի ու Նորվեկիոյ միացեալ բազաւորութեանը հետ : Նոյն սկզբունքները բաւական կերպով հարկ եղաւ յարմարցընել նաեւ մեր ծովային վաճառականութեան : Տէրութիւնը օրէնք մը կպատրաստէ ծովու վրայ ոսոխութիւն հաստատելու . վասն զի միայն ոսոխութեամբ ( այսինքն բարի նախանձով ) յառաջադիմութիւնը կզարգանայ :

„ Մէկ խօսքով ալ մտքերդ ձգեմ որ մեր երկարուղիները , ջրանցքները , հասարակ ճանապարհները եւ ուրիշ սկսուած բարեկարգութիւնները շուտով վերջանայու վրայ են : Այս տարի պիտի կատարեմք մեր առաջարկութեան մէկ մասը՝ մասնաւորաց ձեռնարկութիւնները քաջալերելով , կամ քէ տէրութեան կողմանէ միջոցներ տալով հասարակաց աշխատութեան , առանց վնաս տալու մեր զանձին եւ առանց պարտք աւելցընելու : Հաղորդակցութեանց դիւրութեամբը քէ Գաղղիոյ մէջ եւ քէ դրսերը վաճառականութիւնը կգօրանայ , արուեստները կծաղկին , եւ կվերնայ բերքերուն չափազանց սակաւութիւնը կամ չափազանց առատութիւնը՝ որ այնքան վնասակար են՝ երբեմն բերքը հանողին եւ երբեմն զործածողին :

„ Ո՛րքան աւելի ծաղկի մեր ծովային առուտուրը , այնքան կղիւրանան հաղորդակցութիւնները , եւ պատճառ չիմնար գանգատելու ապրուստի հարկաւոր բաներու գիներուն յանկարծական փոփոխութեանցը դէմ : Ասով միայն կրնամք պակսեցնել այն մասնաւոր վնասը՝ որ երկրագործները կկրեն : Ոմանք այս առժամանակեայ վնասուն պատճառաւ հարկաւոր կհամարին փոփոխական տուրքերուն վերցուիլը . այնպիսիները կմոռնան որ 1851-ին երբոր այդ սովորութիւնը կար , հացին գինը շատ աւելի ցած էր , եւ քէ այս տարի աւելի շատ է դուրս տարուած հացը՝ քան քէ ներս բերուածը :

„ Անոր հակառակ , ազատական Օրէնսդրութեան շնորհքովը եւ ազգային հարստութեան ամէն մասանցը տրուած շարժմունքովը , մեր դրսի վաճառականութիւնը՝ որոյ շրջանը կկատարուէր 2 հազար 614 միլիոն ֆրանքով , այժմ ելաւ բարձրացաւ մինչեւ 7 հազար միլիոն ֆրանքի :

„ Ձեզի պիտի առաջարկուին նաեւ այնպիսի օրէնքներ որ անձնական ազատութեան ապահովութիւնը պիտի աւելցընեն : Ասոնցմէ առաջինը հրաման կուտայ որ բանտարկեալները առժամանակեայ ազատութիւն առնուն զրաւականով կամ առանց զրաւականի՝ նաեւ զլիսապարտութեան յանցանքներու մէջ . անով պիտի պակսի կանխակալ բանտարկութեան խստութիւնը . երկրորդ օրէնքով պիտի վերցուի այն իրաւունքը՝ զոր ունէր պարտատէրը քաղաքական ու առեւտրական զործերու մէջ՝ իւր պարտապանը բանտ դնելու . այս նոր կարգադրութիւնը ուրիշ բան չէ՝

եքե ոչ խիստ հին սկզբունքի մը նորոգութիւն . վասն զի Հռովմայ առաջին դարերուն մէջ արդէն որոշուած էր քե , Պարտապանին ստացուածքը եւ ոչ քե մարմինը պատասխանատու է անոր պարտքին :

„ Ուրեմն առաջուան պէս պէտք է առաջ երբամբ մեր ճամբուն մէջ : Դրսի գործոց կողմանէ հաշտ եւ խաղաղ պիտի ապրիմք այլ եւ այլ տէրութեանց հետ , եւ Գաղղիոյ ձայնը պիտի հանենք միայն իրաւանց եւ արդարութեան համար . ներսը պիտի պաշտպանենք կրօնական գաղափարները՝ ամենեւին չպակսեցնելով քաղաքական իշխանութեան իրաւունքը , ուսումն ու գիտութիւնը պիտի տարածենք ժողովրդեան ամեն կարգերուն մէջ :

„ Առանց արեւոյ պիտի պարզեմք մեր կառավարութեան գերագանց ոճը . հասարակութեան եւ գաւառին ան-

լի անկախ կեանք պիտի տամք , անձնական ազատութիւնը եւ ընկերական հոգին պիտի զարբեցնենք . վերջապէս ազգին հոգին պիտի բարձրացնենք եւ մարմինը պիտի զօրացնենք :

„ Բայց օգտակար բարեկարգութիւնները սիրով առաջ տանելու ատեն հաստատ կպանենք սանձանադրութեան հիմունքը : Դեմ կկենամք անոնց չափազանց եռանդեանը որ փոփոխութիւններ կուզեն միայն անոր համար որ մեր կանգնածը քանդեն : Կամամտածական զիտերը այնպէս կհամեմատին ստոյգ աղէկութեան հետ՝ ինչպէս երեւակայութիւնը ճշմարտութեան , եւ յառաջադիմութիւնն ըսածը ոչ քե բարակ մտածութեանց քիչ կամ շատ կատարումն է , այլ փորձառութեան այն պտուղներուն գործածութիւնը՝ որ ժամանակով հաստատուած են , եւ հասարակաց կարծեօքը ընդունելի եղած :

ՄԱՆԲԱԼՈՒՐԲ.

ՌՈՒՄԻՆԵՆԵՐՈՒՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՆԿԱՌՈՒԹԻՒՆԸ .

Ռումինները , այսինքն Ռւլաններն ու Մոլտովանները յունադասան լինելով , մինչեւ ցայժմ Կոստանդնուպօլսոյ Յունաց պատրիարքին իշխանութեանը տակ կհամարուէին : Քուգա իշխանը ժողովրդոց կարծիքը կամ բաղձանքը զիտնալով՝ որոշեց որ այսուհետեւ Ռումինները քեպէտ իրենց յունական դասնութիւնը անփոփոխ պահեն , բայց եկեղեցական իրաւասութեան կողմանէ ազատ լինին Կոստանդնուպօլսոյ Յունաց պատրիարքին իշխանութենէն , եւ զիրենք կառավարողը լինի իրենց մետրապօլիտը՝ սիննոդոսական ժողովով մը :

ՓՐՈՒՏՈՂՆԻ ՄԱՀԸ .

Յունուարի 8-ին Փարիզու մէջ մեռեր է Փրուտոն փիլիսոփան : Այս նշանաւոր մարդը ծնած էր Պզանսոն քաղաքը 1809-ին յուլիսի 15-ին : Հայրը հասարակ տակառագործ (*Փր. շրճի*) լինելով , ուզեր էր որդւոյն ալ իւր արուեստը սովորեցնել , բայց նա բարերարի մը ձեռքով կըրցաւ . դպրատուն մտնել , եւ անկից տպարան մը անցնել աշակերտութեան : Տպագրութեան արուեստէն ինչպիսի պարտաւ ժամանակ որ կզտենք՝ ուսման ետեւէ կլինէր , այնպէս որ 1830-ին ամենքը սկսան զարմանալ նորա հմտութեանը եւ սրամտութեանը վրայ : 1838-ին գնաց Փարիզ , եւ այնտեղ սկսաւ օրագրաց մէջ յօդուածներ գրել : Այն յօդուածներէն մէկը՝ որոց վերնագիրը այս էր քե *Խճէ Ե սեպհակահուքիւնը* , մեծ շփոթութեան պատճառ եղաւ . վասն զի այն յօդուածով կշանար Փրուտան ցուցնել քե սեպհակահուքիւն կամ սեպհական ստացուածք ըսելը՝ գողութիւն ըսել է : Պզանսոնի ձեմարածին նուիրած էր ինքը այն գրուածքը . ձեմարանը յանդիմանութիւն գրեց Փրու-

տոնին , անոր կապուած ոռճիկը կտրեց , եւ ուզեց նաեւ դատաստանի տակ ձգել զինքը : 1848-ին փետրուարի խռովութեան ատեն Փրուտոն օրագիր մը սկսաւ հրատարակել . բայց այն օրագիրը՝ մէջի յանդուգն խօսքերուն համար արգիլուեցաւ : Բայց ուսմիկն առջեւը քանի զնաց անունը մեծցաւ , այնպէս որ 77 հազար հոգի զինքը ընտրեցին երեսփոխանաց ժողովոյն անդամ՝ Փարիզու բնակիչներուն կողմանէ : Այսու ամենայնիւ իրեն ազատական համարձակախօսութիւններէն օգուտ մը չտեսնելով , նորէն սկսաւ յօդուածներ գրել , եւ դարձեալ չափազանց յանդգնական բաներ գրելուն համար ոչ միայն քանի անգամ տուգանք վճարեց , այլ եւ երեք տարի բանտարկութեան դատապարտուեցաւ : Բանտին մէջ վաճառականի մը աղջկանը հետ կարգուեցաւ , եւ հոն շարադրեց 1849 տարւոյն լեղափոխութեան պատմութիւնը : Բանտէն ազատեցաւ 1852-ին , բայց այն գրքին համար՝ որոյ անունը դրեր էր „ Նոր հիմունք գործնական փիլիսոփայութեան “ , նորէն դատապարտուեցաւ երեք տարի բանտ մտնելու , եւ 4,000 ֆրանք տուգանք վճարելու : Այնուհետեւ մնացած կեանքը Փարիզու մէջ անցուց՝ միշտ գրքեր շարադրելու պարսպելով :

Փրուտոնին մտածութիւնները հին ատենի ծանրագլուխ փիլիսոփայից գրուածքներուն յատկութիւններն ունին . բայց եւ այնպէս յանդուգն եւ սանձարձակ գրուցուածք մը ունի որ եք իրեն պէս տասը հոգի Գաղղիոյ կառավարութիւնը կամ նաեւ աշխարհիս ինչ եւ իցե կողմին կառավարութիւնը ձեռք առնուին , բովանդակ մարդկային ընկերութեան հիմունքը կբանդուէր եւ տակնուվրայ կլինէր : Փրուտոն այն մարդիկներէն մէկն էր որ անելի վարպետ են ինչ եւ իցե կարգ եւ կանոն՝ քե աղէկը եւ քե գէշը՝ քանդելու կործանելու , քան քե նոր եւ օգտակար կանոն մը հաստատելու :